

ՀԱՅՈՑ ԳՐԵՒԹ
(Հայութական պատմութեան)

ԳԼՈՒԽ 2.

Մեսորդեան գրիբը:

Թուղը Նախորդ այրութեններու Խափանու-
մեն յետոց, վերջին գրութիւնը՝ որ հայ ժողո-
վուրդը գործածել պասաւ և դարձն եւ անխափան
կը պահէ մինչեւ հմայ, Մեսորդեան (համ ընդ-
հանուր անունով՝ Հայկական) գիրն է, Այս
գրիբու դիւտի հանգամանքները, տեղի ու ժա-
մանակի քննութիւնը կը պատկանին Ս. Մեսորդի
կենազգութեան Այս գիրուն մէջ կը մայ մեզ
ուսութեամիրել բոլոր այն հանգամանքները՝ որ
կը վերաբերին Մեսորդեան գրիբու ներքին կաղ-
յութեան:

Կիւթին ամբողջական ուսութեամիրութիւնը
կը պարունակէ ութը գլխաւոր խնդիրներ.
առանձ են՝

Ա. Գրիբու թիւը.

Բ. Մեսորդեան այրութենի յօրինուածու-
թիւնը.

Գ. Գրիբու ուղղութիւնը.

Դ. Գրիբու ձեւը և անոնց ծագումը.

Ե. Գրիբու գասաւորութիւնը կամ կարգը.

Զ. Գրիբու անունը.

Է. Գրիբու տեսանքները եւ զարգացումը:

Արեմն ներկայ գլուխն ալ պիտի պարու-
նակէ ութը մաս՝ նիւթին ութը մասերուն հա-
մապատասխան:

Մեսորդեան գրիբու թիւ:

1. Պատմագիրներու վկայութիւնը Մես-
րութեան գրիբու թուի մասին. 2. Մատուննագրա-
կան վկայութիւններ. 3. Հնագյուղ արձանագրու-
թեանց վկայութիւնը. 4. Նոր քննիչներուն
կարծիքը. 5. Ղ. Աղյայեանի կարծիքը. 6. Ասոր
հերթումը. 7. Մեր 36 գրելը բոլորն ալ Մես-
րութիւնը հարածն են. Ծին պատմիմներու եւ նոր
քննիչներու երկու տարրեր կարծիչները. 8.
Անոնց քննութիւնը. եղակացութիւն:

—

1. Թէեւ այրութան մէր գործածած հայ-
րէն այրութենը 38 գիր կը պարունակէ, բայց
ինչպէս ամենուն յայոնի է, անոնց ու եւ չ վեր-
ջին գրիբուն միայն աւելցուած են հին այրու-
թենին վայ՝ յունարկնի եւ լամինենի ազդե-

ցութեամբ: Բուն Մեսորդեան այրութենը ունի
36 գիր (-էն մինչեւ +):

Բայց տեսնելով թէ իր զ. Մեսորդի հնա-
րած այրութենը 36 գիր էր, արդեօք այն թուին
վայ յաւելութիւնը կամ յապատճեներ տեղի
ունեցած չե՞ն յետագայ դարձուն մէց:

Մեսորդեան գրիբու թուին վրայ՝ մեր հին
պատմագիրներուն (յատկապէս Կոփեանի, Փար-
պեցուն եւ Խորենացուն) մէջ ամեննեւն տեղե-
կութիւն չենք գտներ: Աւելի յետին մատենա-
գիրներու մէջ հետեւեալ տեղեկութիւնները կամ:

» Ընորհաւոյն վիպասանութեան հե-
տեւեալ տողերը:

ՁԱՄՈՒԱԾԱՎԱԳԻԾ տառս ընկալեալ,

ԵՐԻԿ ատամիք վեցիւք յանգեալ,

ԱՐԵԳ ական երիւք շափեալ:

(Ակապա. էջ 533.)

Հասուածին երկրորդ տողը շատ պարզ է.
կը ներկայացնէ 36 թիւը ($3 \times 10 + 6 = 36$).
Կակ երկրորդ տողը մութ կը մայ: Չամէեն Ա.
755 կը համարի իրբու ակնարկութիւն տարուցն
360 գրեռուն (‘ըստ 36 տասանց աւուրց տար-
ուց’):

Բ. Ասողիկ (Գլ. Զ. էջ 139) կը գրէ.

‘Պարութիւն Հայոց լեզուին ին գիր ի Դամէելէ փիփսուփայէ կարգեցաւ, իսկ զեօթն գրոցն պահառութիւն Մեսորդի երանելի Տարօնեցի Արդ-
դրուածովը յԱստուծոյ առնուն:’ (29+7=36:)

Գ. Արդան, էջ 49. ‘Մուրրն Մեսորդ

յօրին գարութիւն Հայերէն, քանի եւ երկու
գիր առ Դամէելէ ասորուց գտեալ . . . , որուն
վրա կ'աւելին թէ սայ նմա Աստուծոած զինդրե-
լին շորեւուած գիրն:’ (22+14 կ'ըլլայ 36:)

Դ. Կայսերց Պատմ. ‘Կատա գարութիւն

Հայերէն լեզուին, ին գրով ի Դամէելէ փիփսու-
փայէ . . . իսկ զեօթն գրոցն պահառութիւն
Մեսորդ երանելի Տարօնացի . . . Հայցեալ
յԱստուծոյ եւ ցուցեալ նմա ի տեսնեան:’
(29+7=36:)

Ե. Գանձարանի մէջ. ‘Քսան եւ ինն գիր

էր շնած . . . Աչն Աստուծոյ անեղին փառաց
եօթն գիր այլ ի վիմն գրոշման:’ (2եր. Թաւ-
րին, թ. 43, էջ 318ր—321ր, Var. զեօթն
գիրն ի քարեաց գրեաց՝ Զեռ. Կարին. 466,
էջ 182:— Արեմն 29+7=36:

Հ. Այս գանձարանի մէջ՝ աւելի յետոց.
‘Սուխ Հոգի շահեցաւ նոյին, վեցիւք վեցից
համարեալ գրին:’ (6×6=36:)

Է. Գարձեալ Գանձարան, ուրիշ աալի մը

մէջ. "Դանիէլ շնորհեալ, քստնեսին գտեալ... Աստուած գթացեալ... եօթն գիր յայտնեալ, (2եռ. Թաւրիդ, թ. 43, էջ 150բ—154ա.) — Հու ալ $29+7=36$: — Իսկ կարին. 466, էջ 57—61 ուն և ին բարին տեղ ունի տառ և ն նիւ, որ յայտնապէս սխալ է:

Յ) Կարապետ Սասոնցի, էջ 41. "Արյ անյապղա տոեալ ընդ իւր զիմաստն դանիէլ եւ ժամանէ առ կոչողն իւր թարգմանելով զվաց արաբեալ նշանն զիկին տառ եւ զերկու տան": — Հու վերջին բառը պետք է ուղղել դառն, որովհետեւ $2\times10+2\times10=40$ արդէն անսովոր եւ տգեղ գարձուած մ'է. ասով կունենակը $2\times10+2=22$, որուն վրայ աւելցնելով էջ 43 յիշուած 14 տառերը (գրէր մատանագիծ ի սար սրտի իւրյ չորեկտասան տառ), կունենակը 36 տառ:

Յ) Խոկեփորկ (2եռ. Գ. Տորգեան, թ. 263, էջ 255 եւ Վարդինեան, թ. 1723, էջ 275) կը գրէ: "Հայերէն եղաւ դպրութիւնի ի քսան եւ ին գրյ... իսկ զեւթն (գրոց) պակասութիւն ելցի Մենրոպ", ($29+7=36$):

Ճ) Դասիթ Անյալթին ընծայուած հանելուկին մէջ (տես վերը էջ 81) "Զափ հասակի իմյ երկիցս երկոտասան, այժմ եմ երիցս երկոտասանն". (այսինքն թէ առաջ գրերը $2\times12=24$ հատ էին, յիշոյ եղան $3\times12=36$ հատ):

Ճ) Յաղագս սրբոց վարդապետացն Հայոց Մովսէսի եւ Դասիթի անվաւերականին մէջ՝ (Արտանձատ. Հնոց-Նորոց) "ունէին ի՞ն գիր ի Դասիէլ փիլառոփայք... հրեշտակ ատեռն էջ յերկիր... ասյր նոցա զդիրս եօթն": ($29+7=36$)

Ճ) Վարդանագրբին մէջ կը կարդանք (տես վերը էջ 88) "Զատարինն ինոցանէ (ՅԱՆՈՐ-ԱԿ) եր առեալ 17 գիր... ապա յալօթս ապաւնեալ... եւ վարդապէսի սաեղծանէր ինն եւ տասն գիր": ($17+19=36$)

Ինչպէս կը տեսնուի, այս բայրո՛ յիշատակութիւնները միմայն շնչ մերը երեան գիր: Ասոնցմէ Հնաւոյնը Ասորիկինն է, Ժ գարէն: Աւելի հին տեղեկութիւն չկայ: Անսայց է Դասիթ Անյալթին ընծայուած հանելուկին թուականը, թեէն թէեւ ասիկ մինչեւ թ գար հանել ուղորի: (Այսպէս Հ. Պ. Մ., Բաղմ. 1848, էջ 248—49): Անծանօթ է Անյալին Կայսերաց գրոց Թարգմանութեան ժամանակը, զոր ունակը Անսիսի Ծիրակացին կու տան (Ե գար): Եւ ունակը Ո Խոտանէսին (Փ գար): Հմմա, Զարբ.

Հայկ. Հին Դապր, ³ էջ 465 եւ Ալիշանի Հայապատուած՝ Ա. 71թ:

2. Բայց այս խնդրին մէջ մեզի օգնութեան կը հասնին անուղղակի միջնուներ:

Ե Կարռուն ունինք երկու քերթող՝ Կոմիտաս կաթողիկոս Եւ Կաթողիկ երգիչ, որոց առաջնորդ է Հոփիսիմեաց շարականը եւ երակորդը՝ Աղուանից Զուանչիր իշխանին մահուան դայ ողը մը: Այս երկու գրութիւններն ալ առն տուն այբուբենական կարգով ըլլարով՝ կը պարունակեն բոլոր 36 տառերը (Են մինչեւ):

3. Անցնիկ Հիմայ արձանագրութիւններուն:

Հայերէն ամենահին արձանագրութիւնը կը համարուի Տեղորի եկեղեցւոյն արեւելուան գուան բարաւորին արձանագրութիւնը, որ հրատարակեց ինի Սարգսեան, Տեղագր. էջ 206 եւ յետոց Ակիշան, Ծիրակ էջ 132: Ակիշան այս արձանագրութիւնը կը դնէ Եւ գարէն, ինչպէս ընդունած են նաեւ բանասէրներէն շատերը: (Ցոսիկ եպս., Արարատ 1892, էջ 879 կը համարի Է գարու սկիզբէն): Ասոր չափ հին կը կարծուին նաեւ այս քանի մը մողայիք արձանագրութիւնները՝ որ գտնուեցան Երուաղէկի մէջ՝ Զիթենեաց մեռն քով, Ռուսաց վանիք շնութեան ժամանակ եւ զորուկը հրատարակեց Երուաղէկի Ախութերթը, ասկէ ալ Արարատ 1871, էջ 251, 1872, էջ 494, Պատմ. Կամ ուղեցցց Ա. Տեղեաց էջ 167, նաեւ Տաշեան, Ակնարկ մը հայ Հնաբար. էջ 137: Այս արձանագրութիւնը մէջ տարեթիւ չկայ, բայց մէկուն մէջ կայ "Հոտի թէն, ամաթիւը, ասկէ կը հետեւթիւն թէ հայ թուականի հաստատութիւններ առաջ ըլլայ արձանագրիը:

Որոշ թուականով ամենահին արձանագրութիւններ կը համարուին՝ 1. Հառիթի Ա. Յարութիւն մատուռին քով թաղուած Երեմիա երաժիշտին տապանաքարը՝ թէ = 568 թուէն (Ալշան, Ծիրակ էջ 163): 2. Երբաստից մտ Սոխիկիր քարայրին արձանագրութիւնը՝ նէ = 598 թուէն (Հրատ. Արարատ, Տեղագր. էջ 65: արձանագրութեան նմանահան արտագրութիւնը ինձ Հաղորդեց թթվակից բարեկամն՝ Արքաստացի Պր. Ա. Քարիկեան): 3. Խազմասի գերեզմանատառն մէջ գտնուած տապանաքարը՝ մը՝ ԻԲ = 573 թուէն (Պ. Ա. Բարխուդ. Աղուանից Երկիր, էջ 134): 4. Համալիի Գեւորգյան գաւառին Ղալակեա գիւղին գերեզմանատառն մէջ գտնուած տապանաքարը՝ մը՝ ԼԻ = 585 թուէն (անդ, էջ 209): Բայց ասոնք ամէկն ալ կաս-

կածելի են, գրեթե բոլորին ալ Հարիւրաւոր թռւանշանները կոտրած կամ յափառուած ըլլա-լով Ասոյց կը մայ յատկապէն Տեհորի արձա-նագրութիւնը։ Արդ՝ այս արձանագրութեան մէջ գործածուած կը գտնենք Հայերէն գրերուն ամենամեծ մասը (պատճէ աբար միայն գործա-ծուած չեն հօն՝ ւ, ը, ժ, ծ, հ, լ, ի, ւ, առանք)։

4. Կոր քննիկներէն ոչ մէկը կասկած յայտնած է մերորեան գրերու թուի մասին. սոլորս ալ կ'ընդունին որ մեր գրերը Մերորի օրով 36 հատ էին: Այսպէս Զամշէան, Ազեր- բան, Խնձօնան, Աղջան, Էմին, Պատկանան, Լանջլուս, Լակասա, Հերէջան, Սարգսան, Յարուժիւնան, Միւլեր, Գարգագանան, Յալուտարեան, Տաշուման, Վիշիւր, Գարգագանան, Յալուտարեան, Տաշուման, Մէռէվիշեան եւն եւն: Ասոնց վկայութիւնները աւելորդ կը գտնեմ մի առ մի յիշատակել, որովհետեւ վերը՝ Դասիելան գրերու առթիւ (գլուխ դ. 8) արդէն յիշած եմ:

5. Միմիայն զ. Աղայեանն է որ այս կարծիքն կը շեղի:

Իր քանի մը գրուածքներուն մէջ՝ Ազյական
այս կարծիքը կը յայսնէ թէ Մասրորի հնարած
այլքրաբներն մէջ չկային և և, և և գրեցը. այլ
այս շորոն ալ յետք ժամանակներուն մէջ հնա-
րածք բաներ են. Ասոր իբր ապացոյ մէջ բի-
րուած խօսքերը այնպիսի սղիսական բաներ են,
որ մարդ կը զարմանայ թէ իր օք ասնք գրագէտ
մարդուն գրուածներ են:

Աղայեան սախ ընդհանուր տեսութիւն մը կ'ընէ Մեծրորդեան գրեթեն վրայ, բայց այնքան ճապազալ, մը ու անհասկանալի, որ երկար աշխատութեան պէտք կայ իր մատքը քառունելու ժամանք: Եթ ըսկէլ ուղածք կրնանք Ծնաեւեալ ձևով պարզել: — Մեր հայ գրեթը կը բաժ-նուին երթը տեսակի:

1. Բաւն հայ գրեր, այսինքն այն գրերը՝
որ չեն գտնուիր պարսիկ, ասորի կամ յօյն
այլուրքեննել մէջ, եւ չետևաբար չեն կրնար
աննկամէ փոխ առնուած ըլլալ: Այս գրերն են՝
շ. օ. ձ. չ. ճ. մ. ց:

2. Այս գրեթը՝ որ կը գտնուին թէ Տայ,
թէ ասորի եւ թէ պարսիկ այրութենին մէջ:
(Այս գրեթուն ցուցակը չի տար Աղայիեան):

3. Այս երկու շաբաթի գրերը հանելով
մեր այբուբենէն՝ կը մնան է, և, և, յունա-
կան գրերը:

Ս. Մեսրոպը՝ “յունական տառերից ոչ մէկ հատ չի վերցրելն ողբաշնեւել եթէ յունական այսորդեննեւ օգտուած ըլլաբ, անկարելի է որ անոնց երկու երրեն (օ թի ա) մէկն ու մէկը առներ։ Մենոր առ երկարաբարին տառեր էր 4—5 պաշտօն, այն է ազ, ս, ա, ո, ով ձայները յունական ս կամ ա գիրը փոխ առնելով՝ միշտ սոյս անպատճեաթենեն պիտի ազատէր Մեսրոպ։ Այս նաև չուղեց օգտուիլ յունարենեւ։ Այս պատճառով ուշ, է, է, է, չ գրերը՝ որ յունականնեն, չեն կրնար ըլլալ Մեսրոպի գործը։

Մեսրոպի ժամանակ է գրին տեղ կը գրուէր
. ինչպէս Եթեմ, Էթեմ, եւ ասոց ընական հե-
ռուսական եամբ անշուշտ նաեւ քեր, Հին ձեռա-
դիրներու մէջ արդէն կը գտնենք որ գրին տեղ
Մեսրոպէն շատ յետզ՝ Ոնկիմները հնա-
սեցն այս է գիրը, որ սակայն չկննալով ամող-
ապէս վարել Հին էլ, հաստատուեցաւ Թայն
առաքերուն ծայրը եւ երրեմն ալ մէջըր:

Հ եւ - գրերը Տնշական տարրերութիւն
ունեն եւ չընէնին. մէկը հասա, մէկը նուրբ կամ
մէկը բաղածայն եւ միւսը ճայինաւոր չէ եղած:
Մերորդի ժամանակ ուս, ուե, ուե, ուե, ուս-
ուե, երը կը կարդացաւուեն “ուե, ուե, ուե, ուե,
ուե, ուե, օրինակի համար՝ նուեր բառ կը
արդացաւուեր նուեւ (պատ). յետոյ ըստ օրինի
ճայնը սղուելով է, բառը գարձաւ նուեր,
նշական կը դրուի տղագարքի ժամանակ է, Ա-
րքութիւնը իրեւ է Հնարուած է նոյնպէս Ունի-
ուուներու ձեռորդ:

Սեսորի ժամանակ մեր այսօրուան ով բրոթեան տեղ կը գործածուեր ու. ինչպէս՝ առաջային, երանախ են. ով չկար: Մեսորը իշխանաց երկին մէջ եւ Աթինեցց համար գրելով աւետարան ու Մաշտոցը, բնական է որ իշխանեցց բարբառով ալ դրեց. արդ՝ Իթինեան արքանեան մէջ՝ մինչեւ այսու ով չկայ. այլ միշտ է կը հնչուի. (օր. Ըստութուն՝ Աստուծով, ուստի աղջու են). ուստի Մեսոր ալ ու գործածած է եւ ո՞ւ սկսաւ ով:

Այս բղջըքն կը չետեւի որ և ատան ալ կամուտ է. Մեխորի այսօքենին մէջ չկար սցպիսի գիր: Նըր թրակացոյն Քերականութիւնը Թթագմանեցին յունարէնէ, յունարէնին Ետեւողոթեամբ աւելցոցին նաեւ և ձայնը, որ միայն բառերուն սկիզբը յաջողեցաւ մտնել: Ոխտի գայ օր մը՝ երբ մենք բառին սկիզբէն ալ

ւ Հմայ. յատկանե՞ւ Ապր վեցու, Մայոր 1890: Եզ 1851—1901 Եթ 1713—1721 (մասնաւո՞ւ Եզ 1587—1589), Ապր գրիք թիւ թիւն է թիւ 36. Ապր 1891 Եզ 1575—1579, Ապր ուսուցիչներին ընկերական Խելք, Թիփս 1892: Ապր Խոր քարոզութիւն ամիսնախ է այս առիջ զարդարան անցեց Հրատանական ուսուածութիւն առիջ:

պիտի ջնջենք այդ գիրը եւ մեր այբուբենեն բոլորովին դուրս պիտի վտարենք:

է եւ յ գրեռու համար պապացոյ բնաւ բերած չեւ Ազայեան. “Մեր գրերի թիւն իշխան էր 36, յօդուածին մէջ ընդհանրապէս կ'ըսէ որ այս է, ի, յ, ի գրերը Մենարքէն շատ յետոյ աւելցուցին մեր այրութեանին վրայ՝ թուադրա- թեան հաշիւը ձիշտ բերելու համար. (ուրեմն $a - d = 1 - 10$, $d - a = 10 - 100$, $a - a = 100 - 1000$, $a - a = 1000 - 9000$). Առանց այս չորս գրեռու յաւելցուածին՝ 5000ի վրայ պիտի կանչնէինք:

6. Ահա ասովք են Աղայեանի տեսութիւնն
ու մէջ բերած փաստերը:

Բանասիրութեան համար աւելըրդ էր պի-
ճել այսպիսի գրութեան մը գեմ, որ ծայրէ ի
ծայր անհեմթե միաւներով լի է: Բայց որով-
հեաւ առ աշխատաթեան մէջ մնէր ուզած ենք
ամբողջական ըլլալ եւ Նայ այրուբնիք առթի-
ւարուցուած ամեն ինժիր շշափիել, ուստի սաի-
պուած ենք իսկույրու:

Ամենէն առաջ նկատենք հաշուի անտեղի սխալը, որ նախորդ գլխով ալ մէշցինք: Ազայեան գլեւող Դանիէլան գիր ՀՀ աստրապարսիկ տառերե բացացած, կ'աւելցնի ասոր վկայ 7 մեռաբեան գրեր (չ. 7, 2, 3, 4, 5) եւ կետրայ ալ 4 ունիթուառան գրեր (Ե. է. չ. 1, 2): Բայց ասով գումարը կ'ըլլայ 33. ուր են հապա մատցեալ իրեք գրերը:

ւ. ս. ի. յ. է. ո. ց գրեթեն համար կ'ըստ
թէ բնիկ հա են եւ չեն գտնուիր ասորի, պար-
սիկ եւ յշխ այսուբեններուն մէջ: Բայց սխալ է,
ծ կայ ասորերէնի մէջ (Հմմտ. Ծննդաց, Մէքնի:
Ծով, Ենթարկի: Կոնքն եւ առանցքը՝ որոնք
ասորերէն փոխառաւել են): Ն կայ պարսկէրէնի
եւ պաշլաւերէնի մէջ (Հմմտ. Ֆուռ, Ներկ. Ենթաց,
Հուստ, Յօնի եւն բառերը). • Կայ յունարէնի
մէջ (Օ.): Աեծ տգիսաւթիւն կ'ըստ եթէ ըսենկ
թէ հայերէն ։ Գիրը Ա. Սեսորիք Ժամանակ
Տնօւելով գէ համապատասխան չեր յունա-
կան օժի:

Զեմբ հասկնար թէ ինչ մտածելով է, և, և, գդրելը յունական միջն կը կարծէ: Ի գդրը կայ թէ ասորեքէնի մէջ եւ թէ պահաւերենի մէջ, և գդրը յունարէնի մէջ բնա չկայ եւ միջն զայնաւերէին յ գդրը կնայ ասոր համապատասխանել: (Հմմն. յափառեան, Յազգ-կերտ, յազկը): Սթե կայ զգիր մը ղորան համար յատկապէս պէտք է ըստել թէ յունական չէ, այդ ալ է գիրն է (եւ կ ձայնը), որ յունարէնի

մէջ բողորդին կը պահասի. պարսիկը, պահլաւը,
զէնտը, ինչպէս նաեւ ասորին ունին է: Կ'երեւայ
թէ Աղյատան թ գիրը նոր հնչումով Վ կը
կառուան!!!

Աղային գաղափար չունի մեր գրեռու
հին հնամակն. ու երկրաբառոց էշ ով կը
կարդացուէր, ոչ ո, ոչ ո, ոչ ո եւ ոչ ով.
այլ մայն եւ մայն ան, հնչում մը՝ որ կայ
այսօր գերմաներէնի, անցլերէնի, արտաքրէնի
եւ քրդերէնի մէջ. այսօրուն հայը այսպիսի
հնչում չգիտէր եւ ինչ զունենալը. կը կարծէ
թէ հին հայն ալ չունէր: Հայը արսօր ու երկ-
րաբառուը առ կը կարծէր եւ կը կածէ ու
եւ գարսն ալ այսպէս կը կարդային: Ո՛չ: Հին
հայցը չէին կրնար հնչել ան, ինչպէս որ մենք
ալ այսօր չենք կրնար հնչել ան: (Ասոր վայ
ոի: մ'աւելի նետարձակ տես մարո՞ Տիկ!)

Հնագոյն ձեռագիրներուն մէջ, կ'ըստ Ա-
զայեան, և կը գործածուի եւ ոչ եւ բայց ա-
րիկա շատ սահմանափակ քան մ'է. Ն-ի գործա-
ծութիւնը մեր ներկայ ե-ին տեղ՝ կը գտնենք
մայդ ին, ենիւ, նեղութ, երբեք բառերուն եւ ան-
կասաններուն մէջ. ինչ և եռու, ելու, ելի, հոգուանին,
իդիւնութ, առանց առանց եւն. (առա Յոշարան, էջ 63,
Արկնագիր Ագամժանգեղոսի գրութեան առմէն,
ու Մeillet, իր Նորապահի Հայերն քարակա-
նութեան մէջ, էջ 6): Ասեցնե՛ դուրս է գիրը
կայ ամեն տեղ եւ ամեն հին ձեռագրի մէջ օր
Արկնագիր Ագամժանգեղոսի մէջ, Յոշարան
էջ 73թ է հ-է, 75ա առջանցէց, ից և 77թ շ-
րուէ, լուսուրուէ, էջ 79ա ա-դէն, 81թ սրտուն,
և յետուրիստնեն եւն եւն. ի գիրը քանի մը
տեղ արդիւն լցուարանական պահանջ է եւ
ներկայացնէ ինչ եւ յերկարաբար. այս-
պէս բայց երբերուն երրորդ գեմին վկայ. բնեւ-ը,
բնեւ-ը բնեւ-ը = բնեւ (առա Meillet, սոյն տեղը
էջ 22):

Ա եւ - միայն այսօր հնչական տարբերութիւն չունին. Ծին ժամանակ շատ տարբեր էն. և ուներ մեր այսօրուան հնչումը, իսկ - կը հնչուեր ա, հնչում մը՝ որ մենք այսօր կարդ

կենք արտաքերել, եւ որ կը գտնուի անգլերէնի,
արաբէրէնի, քրդէրէնի եւ քանի մը հեռաւոր
հայ բարբառներու մէջ, այն է՝ Սուշավա, Մա-
սաւա, Խաչա»:

Ամենն աւելի տարօրինակ է այն կար-
ելքը թէ Ե, Է, Յ, Ղ գրեցը Թարակացոյն ժա-
մանակ կամ Անիթոռական շրջանին աւելցուած
են. Քիչ մը վերը տեսանք արդէն խումբ մը
հին արձանագրութիւններ, որոնց մէջ կան

գործածուած պյա գրերը: Տեկորի տրամասագրաթեան մէջ՝ որ և գարեն է կան ի, չ, և տառելը. միայն է չկայ. Նեթէ ուզենք, կրնակը ասոր վրայ ուրբաներ ալ աւելցնել: Օրինակի համար՝ շախիցեւան գաւառի Ալբան գիւղն եկեղեցւոյն շրջապատ արձանագրութիւնը՝ 26 = 636 թուեն (*Հրատ. Սարգսեան, Տեղագր. 194, Ալիշան, Ծիրակ էջ 125.*), ունի 1 չ, 13 ի. Ա. Հոփիսիմէի տաճարին արեւմըսեան գուան կամարին վրայ՝ Կոմիտաս կաթողիկոսի արձանագրութիւնը՝ է գարեն (*Հրատ. Ծահմաթ. Ե. 264, Ալիշան, Նյորասա 238, Ար. արք. Միթք. Աւարութ 1875, էջ 18, Հաւադշյուր գ. Վեդ. Յօվանիկան, Արարատ. 1898, էջ 442)*) ունի 1 չ, 10 ի, 5 յ. (*Անցյալ բառին մէջ երեք գրերն ալ կան.*) միայն է չկայ: Նշյան կաթողիկոսին արձանագրութիւնը՝ տաճարին ները աւագ սեղանին ետեւ՝ արեւելեան պատին պատու համեն ճակատը ագուցուած քարին վրայ (*Հրատ. Գ. Ա. Յովիկիսեան, Սրբա. 1898, 441*) ունի 7 չ, 3 յ: Է գիրը հոս ալ չկայ: Բայց թէ. հոս եւ թէ վերիներուն մէջ գործածուած շըլալը ուղրուվն պատահական է, որպէսին բացառական հողով դյական մը կամ բայց եղակի երրորդ դէմք մը գործածուած չէ:

Այսպէս ուրեմն Ալպյանի փաստերը ամ բողջապէս սիալ են եւ ամենեւին բանի մը չեն ջրեր: Հեղինակը յետին միայն մը միայն ուներ, այն է իրը թէ բարեփափէլ հայերէն ուղղագրութիւնը եւ անոր մէջն երեք տեսակ: Վ գրութեան ձեւերէն (-, --, չ) երկուքը չնշելով՝ պահէլ մէկ հնչինին մէկ գիր: Դպասակը ւ արի էր (*Որովհնեաւ գիտական այսնինքն հնչական ուղղագրութիւն մը այսո բոլոր ազգի երես մը եւ բարը լեզուներով համար ալ ցանկակի եղան է,* բայց միջը սիալ, իսկ արդինքը՝ բարելունեան խառնակութիւն մը, որուն մէջ կը գտնուի պյաօր արեւելեան հայերէնի ուղղագրութիւնը, Ալպյանին պատճառավ: Ալպյան ոչ միայն չկրցաւ: Համենի իր նապատակին, որովհնեաւ չկրնալով վարեր բառակը է գիրը, չկրցաւ մէկ հնչինին մէկ գիր սկզբունքը հաստատել, այլ եւ ընդհակառակը՝ աւելի հանգարեց հայերէն ուղղագրութիւնը, որովհնեաւ լ. --, - գրերուն գիրըն ու հաստատուն կանոնները խառնակուցան ու մողուցան, եւ մէկ

գրին երկու հնչում տալու անախորժ դրութիւնը անելի հստատուեցաւ:

7. Հաստատելէ յետոյ թէ Մեսորոբեան այլուրենը ուներ չ6 գիր, պէտք է քննել թէ այս գրերը բոլորն ալ Մեսորոի հնարաններն են, եւ եթէ ոչ՝ դժո՞ք են Մեսորոի հնարանները:

Այս խնդրին մէջ թէ հնա մատնագիրները եւ թէ նոր քննիչները երկու մեծ խումբի կը բաժնուին:

Առաջին խումբը կընդունի որ Մեսորոբեան գրերը անկախ են Դանիէլեան գրերէն, թէ Դանիէլեան գրերը հայերէն չեն եւ թէ Մեսորոի իր նշանագրերը հստաբելու ժամանակակի անձնութ գրաւած չէ. Հայերէն այլուրենը ամ բողջապէս Մեսորոի հնարան է:

Երկրորդ խումբը կընդունի որ Դանիէլեան գիրը հայերէն էր, որ Մեսորո ձեռք անցունելէ յետոյ պէտք չուներ մէկ կողմ նետերու. Նա պականները միայն լրացցած է եւ կազմած է հայերէն այլուրենը:

Առաջին խումբին գլուխը կանգնած է գրերու գիւտին ամենէն հաստատի պատմէ՛ը կորում. Որում եւ պարգեւէր իսկ վիճակ ամենաշնորհուէն Աստուծոյ հայրական չափուն ծնանել ծնանէդ՝ նորդ եւ պանչելի՛ սուրբ արզի իւրով, Նշումէիր հայերէն լեզունի: Եւ անդէն վաղվազի նշանակեալ, անուանեալ եւ կարգեալ, յօրներ սիրոբայիք եւ կապօք եւ ձայնատուր նշանօք, (էջ 10¹) Ալեքին երեք բառերը (նշանակեալ, անուանեալ եւ կարգեալ) պյանիսի թանկագին բառեր են, որ իրենց համառօտելեան մէջ ամեն զալանիք կը բացատրեն Մեսորո ըրաւ այլուրենին վրայ ինչ որ պէտք էր. տուան անոնց ձեւերը (Նշումէու), գրաւ անոնց անունները (անուննեւ), որոցց անոնց կարգը (իւրիւու), աւելցուց ձայնաւորները: Կորին մասնաւոր տառերու գիւտին վրայ չի խօսիր, այլ ընդհակառակէ կ'ըսէ նշանագիր հայերէն լեզունն. ասկէ պէտք է հասկանել որ Մեսորոի գաւած հնարած գրերը մեր այլուրենին բոլոր գրերն են: Այս բանը աւելի կը շեշտ ձայնաւորներու առանձին յիշատակութիւնը, որուն կ'երեւայ որ բազանայնները ալ Մեսորոին են: Վերջապէս նորդ բառը՝ որ կը պատիհանի ծնած գրերուն (եւ ոչ թէ աղին), կը ցուցնէ թէ այն գրերը Մեսորոի

1 Է ձարին հայերէնի մէջ քիրասու առաջ ալ գուսթեան ապացուները ամեն վեր Գլ. Գ. Պ. 9:

1 Հատ Գ. Տէր-Մկրտչեանի հազմած բնագրին (ամեն Արք. 1912, էջ 510):

Ճեղքով նոր հնարքուած էին եւ ոչ թէ հին դա-
նիելեան գրերն էին:

Կորինեն յետոյ կու գայ Խորենացին, որ
գրեսու գիւտը Նոյնպէս մերօղջովն կու տայ
Մեսրոբին. «Երեւութացեալ Հոգւցն աշաց
թաթ ձեռնիս աջոյ՝ գրեսով ի վերայ վիմ . . .
եւ Արացեցեալ յազօնիցին, եստեղի վշանութիւնն
մը՝ հանեքր Հռովհանունու կերպանեւեալ զգին
Մեսրոպայ առ ձեռն պատրաստ, փոխերելով
զշայերէն աթութայսն ըստ անսայթաքութեան
սիւզրայից Տելլենացոց (Խոր. Գ. ծգ.). —
(Հու Խորենացւցն մէջ յետոյ աւելցուած եօթը
ձայնաւորներուն մասին տես Քիչ մը գարը):

Գրեթէ նոյն բառերն ունի Փաքր կորիւն
(էջ 10), մնացէ նաև Կիր. Գանձակցի,
էջ 15. «Երեւեալ Մեսրոպայ թաթ ձերին Հզո-
րին, դրեւով ի վերայ վիմ, եւ ծանուցա ամենայ-
նաշանկաբարյան» եւ յարուցեալ ստեղծ զգիւն»:
Ճնորհալին ալ՝ Համառաօս ախարիկի մը

Ըստ Մովսեսի արժանացեալ,
Զատուուածագիծ տառս ընկալեալ,
Երիւք տաստամբը վեցիւք յանգեալ:

Նոր քննիչներէն այս կարծիքը կը պաշտպանեն Չամչեան, Աւգերեան, Իգ. Փափազեան եւ Մէնէվիշեան:

Ագերեան կը դրէ. "Նկալաւ. (Մեսոր) տաշխամբ զկատարեալ նշանագրոս բաւականա վասն ճոփի եւ բազմանչնիւն լեզուիս հայցո. (իսկ. վրք. սրբ. և. 292—3): Ասոր հետեւողթեամբ է եւդ. Վ. Փափակացն (Պատմ. եկեղ. էլ. 227). "Երեւութեացան նաև ձեւք տափային եւ նշանաց, սերտ տպաւորութեամբ ի սիրտ եւ ի նորհութաւ մատցն՝ բովանդակեալ ունեցը շամենյան պատաքամնչնիւն լեզուիս: Բայց այս մասնին ընդարձակ եւ մանմաւանն կը խօսի Զամենան, Ա. 493 և 755—761:

Զամենան իրը փաստ առաջ կը բերէ
Նախ՝ պատմագիրներուն վկայութիւնը, երկրորդ՝
այս Հանգամանքը՝ որ երբ Մեծորդ զգերը
ձեռքը կը դառնայ Հայաստան, թագաւոր եւ
Կաթողիկոս Տանգիհարու կերպով ընդ առաջ
կելլին եւ անոր բրեած իրաց իրաց աստուա-
ծատուր շնորհք կը ընդունին. երրորդ՝ Ս. Մեծո-
րոց որ Վարչ ու Ազգանից այլուրեն ամիսով-
Հապես Տնարեց, չպիտի կը նար իր ազգին դրելը
ամբողջապէս Տնարել:

Հ. Գ. ՄԿՆԵՎԻՇԵԱՆ՝ ՑԱՂԱՄՐԵԱՆԻ ԿՐԵԲԻ
ՀՆԴԱՐՃԱԿ ՔՆՆԱԴԱՍՏԱԿԱՆԻՆ ԱԷԼ (ՀԱ. 1896,

էջ 213—7) Դանիել ասորիին գործը լոկ իրը
փորձ կը Համարէ եւ մեր ամբողջ այբուբենի
գիւտը կու տայ Մեսորպին:

Ահա ասոնք են առաջին կարծիքին պաշտպանեցը:

Գալով երկրորդ կարծիքին, ասոր Կը
պատշաճն հին պատմվածքուն եւ նոր քննիչ-
ներուն մեծագոյն մասը:

Հին պատմիչներուն մէջ այս կարծիքին առաջին պաշտպանն է Փարպեցին, որ մերո-

բեան գիրը ուղակի դանիէլեան գիրը կը գնէ.
“Նոկ աղքային Հայոց սուրբ հաթողիկոսաւն Աս-
տակաւ եւ երանելքան Մաշտոցիւ ընկալեալ
զնչանագիրն (Դանիէլի) ի Հարէլէ՛ ուրախ լի-
նէմն; Եւ այսպէս դիպեալ գիրտի նշանագրացն՝
ձեռն ի գործ արկաներ երանելնն Մաշտոց,
յերիւն ի լովզ զնս սուրբ Հայրապետին Հայոց
Սահմակայ, գիրակ հնար ճանապահ հ ցուցանելով
կարգագործեան գրինոյս եւ հեգենայն ուղ-
ղաձայնութեան, տալով նման օգնականն եւ այլ
արս բանիքրուն եւ մատացիս ի քահանայիցն
Հայոց, որք էին սակաւ մի եւ նորս, որպէս երա-
նելի Մաշտոց, մերձաւորեալք ի յունաքնն հե-
գենայինն . . . (Մաշտոց) զըր զարթոյց Աս-
տուածայինն շնորհ ի ցանկութիւնն այս կարգել
զվալընուցն գրեալ շարագիրս ստորիցն, զըրս
ոչ ուրուք եր հոգացեալ արկանել ի կիրա: (Փարա. 1904, էջ 15—16.)

Фωραψεγκέն յետց կու գայ Խորենացին
(Գ. ծդ), որ թէեւ խվապես առաջն խումբին
կը պատշաճի, բայց անոր առագիններէն մէկուն
մէ աւելցուած է հօմքը ձայնաւորներուն յիշա-
տակութիւնը. «Երեւանթացեալ հոգուն աչաց
տամի ձեռքն աջը՝ գրելով ի վերայ վեփ. ա. ե.
է. ը. ի. ս. ւ.» Առավ Կիմոնոսի որ Մեսրոր
Դասիւեած գրելը անփոփիս պահելով՝ իր կող-
մէն աւ ելուց միան 7 ձայնաւորները:

Խորենացին յետոյ եկաղ գրեթէ բօրը
պատմիչներուն առջեւ կը բացուի ազատ ասպա-
րեց՝ Համանան կարծիքներու Համար, թէեւ
ոչ ամենքն ալ միեւնոյն ձեւով։ Անկը ամենքն
ալ կը պատմեն թէ Մեսրոպ Գանհելեան գիրը
անփոխու պահց եւ անոր պականները միայն
լացնելով՝ կազմեց իւ այսունենու բայց այս
պականներու թուին համար մեծապէս կը զանա-
զանն իրարիք։ Անկը դր Դահելեան գրեթէ 22
կը գննէ, կը նոյնունին հետեւարար որ Ա. Մեսրոպ
Հարած ըլլայ մացեալ 14 գիրը. անկը որ կը
գննէ 29 գիր, Ա. Մեսրոպին կու տան 7 գիր.
այսպէս եւ 24 գիր գնողները կու տան 12 գիր,

իսկ 17 գիր ընդունող Վարդանագիրք՝ 19 գիր,
Պատմվերուն մեծագյն մասը 7 գիր
աւելցուած ըլլալու կողմէն է. այսպէս են Ըսողիկ,
Ասկիփորիկ, Կայսերաց գիրք, Մովլէիս եւ Գաւո-
թի անվաերականը եւ Գանձարան: «Մաշտոցն
երանելի ։ ։ ։ գահիկեան Նախադրչք զդպու-
թիւն ըստ Հայումն յօրինէր ընկերոց ուսմբէր,
տուելցիք նմա ի Սահակայ, Եթե որոյ դարձեալ
եւս ի վեցերորդումն նորին Վամշ-Շապոյ ։ ։ ։
վերստին աստուածատուր նշանագրոք զնյնս
յեղանակեալ յօրինէր (Ասոլ. էջ 74): Դպրու-
թիւն Հայոյ հեղուուիթ գիր ի Դանիէլէ Փիի-
սովակ ասորոց կարգեցաւ. Իսկ վոյն գրոցն
պակասութիւն Մեսորվէ երանելի տարօնեցի
ինքուուածովք յԱստուծոյ առնու, (Ասոլ.
էջ 139): «Ա. Ե. Է. Բ. Ո. Հ. Այս գրես
աւելաս ի Մեսորոց գեղեցիկ վարդագետէ ։ ։ ։
եւն.» (Ասկեփ. Զեռ. էջ. 263 եւ 1723).
ամբողջ Հատուածը տես վերը՝ էջ 86—87):
«Յորոյ աւուրս գտաւ զպրութիւն Հայերէն լե-
զուին, իթ գրով ի Դանիէլէ Փիիլսովայէ ասոր-
ոց կարգեցաւ ։ ։ ։ իսկ վոյն գրոցն պահասու-
թիւնն Մեսորոց երանելի տարօնացն ։ ։ Հայեցալ
յԱստուծոյ եւ ցոցեալ նմա ի տեսլեան» (Կայ-
սերաց պտմ.): «Յայսմ ժամանակին եղեւ ինսկիր
պակասութեան գրոյն Հայոց, զօր ունիէն, իթ
գիր ի Դանիէլէ Փիիլսովայէ ասորոց՝ աշակերտ
սորցն Գրիգորի. իսկ սուրբն Սահակ եւ Մեսորոց
բազում աշխատութեամբ պէտս արարին ։ ։ ։
յեղոյ երեւցաւ ի տեսլեան Հրեշտակ տեսան
։ ։ էջ յերկիր անոսա եւ որպէս ի տառնեցան
խօսէր ընդ նոսա, եւ յաման ինչ խեցելէն մա-
տամբ նկարեալ տայր նոցա զգիս եօթն.՝
(Մովլէիս եւ Դաւթի անվաերականը, Հնոց-
նորոց, էջ 41—46):

Վերջապէս Գանձարանի մէջ կը կարդանք
հետեւեալ տորեցը:

Քսան եւ ինն գիր էր շինած,
Այլ անօգուտ էր ընթերցողաց,
Զի ոչ կապէր Հետ բանից անուանց,
Այլ անհորի մարմնոց նմանած ։ ։ ։
Այն Աստուծոյ անեղն փառաց՝
Եօթն գիր այլ ի վլմն գրոշմած:

(Վար. զիօթն գիրն ի քարին գրիաց): ։ ։ ։

Տպաւորեալ ի սիրոս նորին
Այն որ Գրիցաւ աջովն անեղին,
Այս, եւ եւ է կարգեալ ընդ եթին,
Ոյ եւ իմն որ եօթն ի հոչեւն.

(Վար. ի եւ ու իւն ի կարգին.)

Զօր տոեալ Մեսորոպ պանչելին,
Խառնեաց ի յայլ գիրն որ նախ էին:

(Վար. զօր եւ տոեալ մեծի Մեսորուպին,
Խառնեալ ի յայլ գիրն տուոշին:)

Սորայ հոգի շահեցաւ նոյնին,
Վեցակ վկցից համարեալ գրին:

(Զեռ. Թաւր. 43, էջ 318—321):
Վար. էջմ. Կարին. Թ. 466, էջ 182.)

Հայ գիր յօրինեալ,

Վրամշապուհ օրնեալ,

Վակրիմ գործակցեալ,

Դանիէլ շնորհեալ,

Քսան եւ ինն գտեալ,

(Վար. Քսան եւ հինդ)

Կախնեացն արարեալ ։ ։ ։

Աստուած զթացեալ,

Հրեշտակ Ցետան ինեալ,

Մատամբ փորագրեալ ։ ։ ։

Եօթն գիր յայսնեալ,

Այլ հոգի շահեալ,

Զայլ գիրն յարուցեալ,

Բանն յար մացեալ,

Ի գիրս մացեալ,

Զիմաստս պատմեալ:

(Զեռ. Թաւր. 43, էջ 150—154):

Վար. էջմ. Կարին. Թ. 466, էջ 57—61.)

Եօթն գիր ընդունողներուն մէջ կը յիշուի
նաեւ ինն հեղինակ մը՝ Ընանիա Շիրակացի (տես
Բազմ. 1848, 248): Բայց այս բանը ուրիշ
աեղ մալ կրնուած չեմ գտներ եւ կը կար-
ծեմ որ այս անենակ կուզուի անարկել Կայ-
սերաց Պատմանելը, որ յիշելներ վըրբ:

Դանիէլեան այբուբենը 22 գրէ բաղկա-
ցած ընդունելվ՝ Ս. Մեսորոբին 14 գիր կու տան
միայն կարտպէտ Մատենցի եւ Արցան պատմիւ,
Երկուը իրարու գրեթէ ժամանակակից, կամ
Սամնեցն քիչ մը աւելի հին: «Անեալ ընդ
իւր զմանատանն Դանիէլ եւ Ժամանն առ Կոորդն
իւր՝ Թարգմանելով զվազաց արարեալ Նշանն՝
զկրկին տասն եւ զերկու տառն (տպուած է
բառն. այս պրագրութեան մասին տես վերը՝
§ 1), որը ոչ բաւականացն բայց մեռոց ։ ։ ։
(յառաջ կ'աւելցնէ) տեսաներ ։ ։ ։ զեկն հրեշ-
տակաց՝ մարգարեական աշք՝ որ գրեր մատա-
նագին ի սալս սրտի իւրօյ ըորեատասն տառ ։ ։
(Կ. Սան. էջ 41, 43.) «Սուրբն Մեսորոպ յօ-
րինէ գրութիւն Հայերէն, Քսան եւ երկու գիր
առ Դանիէլ ասորոց գրեալ ի հին ժամանա-

կաց, որ վասն ոչ պարզեցյ զընդարձակութիւն լիդուիս, անհոգացեալ ենեւ յառաջնոյն . . . և ոչ Սեսրու կարէր նոքք փոխել զատուածաշնուն մատեան ի հայ բարբառ։ Վասն որյ աղօթից տուեալ զանձն գործակցութեամբ սրբոն Ասհակայ, տայ նմա Աստուած զինքրելին, չորեցասան գիրս, աղով իւրով գոշշմալ առաջի նորա, (Արդան, էջ 49)։ “Եւալ է Հայերէն գիր Հնոցն . . . զրոյ զթերութիւնն եղից նորս մեր Եղբաս, աստուածանառն շնորհօք թեալ, նորդիչ նորոյ Խարյայից եւ կարգաւորիչ» (անդ, էջ 50)։

Դաւիթ Անյաղթին ընծայուած հանելու կին մէջ եւ Մագիստրոսի բոլ Ս. Սեսրորին կը արուի 12 գիր, իսկ Արդանագրին մէջ՝ 19 գիր (առև վերը՝ էջ 81, 88)։

Յաւելեալ գրերու թուի մասին անտարբեր է Ասմ. Անեցի, էջ 68. “Գդանիէլի նշանագիրն յօթիէլի ընկերոք հանդերձ։ Եւ յետ մոյ ամի գարձեալ աստուածատոր Նշանգրօք զնոյն յեղանակեալ, որով եւ գպրութիւնը եւ գիրը աստուածայինը ուղղեալ թարգմանէին»։

Գրեթէ ասոր նման բան մը կը գրէ Յայուամաւոքքը. “Եւ առեալ (ասեիլքէն յեսոյ) եստեղ զնշանագիրն մերյ լեզուին՝ հանդերձ թուովինոսի իմաստափառան։ Եւ նմա յշեցին զշուոմ գիրն ի հայերէն պյուրենսն եւ ապա զթերին լին աստուածատոր շնորհօքն։”

Աւրշապէս յիշենք եթովզական առասպել մը՝ որ այլանդակ ձեւով՝ հայերէն գրերուն դիւրը կը պատմէ. Այս առասպելը որ կը կրէ “Պատմութիւն Ցերսագ հայ թարգաւորին”, վերնագիրը, առաջնին մնացամ գտաւ. Joh. Bachmann՝ Պերլինի Թագաւորական մատեանդարանի եթովզագիրէն մէկ ձեռագրին մէջ եւ Հրատակը՝ գերմաներէն թարգմանութեամբ հանդերձ. Die Philosophie des Neopythagoreers Secundus (Berlin 1888) աշխատութեան իր յաւելուած (առև գրքին ետեւը, էջ 12, Geschichted des armenischen Königs Tertag) եւ երիրդ մնամա՞ իր Աethiopische Lesestücke (Leipzig 1893) աշխատութեան մէջ Այս առասպելին համառութիւնը կու տայ Տաղաւարեամ (ծագումն հայ տառից, էջ 37), որուն ամփոփումը կը գնեմ հոս։

“Հայերը հին ժամանակ չունենալով գիր՝ կը գործածէն Հռովմայեցոց եկեղեցական գրերը. անոնց քահանաները կու դային Հռովմէն։ Յետոյ Հայերը գորտելով Հռովմայեցինեւ-

րէն, կարեցին իրենց յարարերութիւնը, որուեցին իրենց մէկներէն քահանաները եւ սեպհական գիր հնարել։ Թագէոս առունով առաքինի եւ արդար քահանայ մը, Յ շարաթ աղջմեց Աստուեոյ, եւ Աստուած շնորհէց անոր 12 գիր, որ բաւական չէին գիրը գրելու։ Թագէոս այս գրերը փորագրեց եկեղեցին մը քարին վայ ու մոռաւ։ Եարտիրոս եպիսկոպոս՝ հայ տառերը գտնելու համար քուրք հագաւ, մինիր վայ նասաւ, Յ օր ծոմ պահէց, 42 անգամ լալաւանան աղօթից։ Աւրշապէս Աստուած լսեց անոր ձայնը եւ լրից հրեշտակը, որ Մարտիրոսին սորվեցու 10 գիր ալ եւ ըստ, “Գնան արդէ Թագէոս քահանային 12 գրերուն վրայ, որով կունենան 22 գիր, առով կամբողջանայ այրութենլոց Այսպէս գտնուեցան Հայերէն գրերը, որոնցով Թարգմանեցին հին ու նոր կտակարանները”։

Այս խնդրին առթիւ նոր քննիչները կը բաժնուին 10 մասի։

1. Խնձրէնան, Էմին, Լակարս, Հիւրշման, Կարդհ հառզէն, Ասրդինան, Յարդութիւնեան եւ Տաղաւարեան վլնդունին որ Սեսրոր իրմէ հնարան եւ դանիէլեան այրութենին վրայ աւելցուցած է 14 գիր։

2. Հ. Ռ. Թ. (Թազմ. 1848, էջ 248—9)

12. բաղաձայն։
3. Պատկանեան՝ 10 գիր (2 ձայնաւոր եւ 8 բաղաձայն)։

4. Լանկուու՝ 19 գիր (6 ձայնաւոր եւ 23 բաղաձայն)։

5. Գարագաշեան (Քնն. Պատմ. դ. 38)։

7 ձայնաւոր։

6. Ազայեան (Մուրճ 1890, էջ 1587—8)՝ 7 գիր (2 ձայնաւոր եւ 5 բաղաձայն). իսկ 2 ձայնաւոր եւ 2 բաղաձայն՝ շատ յետոյ։

7. Միկլէր՝ 14 գիր (7 ձայնաւոր եւ 7 բաղաձայն) կամ 16 գիր (7 ձայնաւոր եւ 9 բաղաձայն). (առև Տաղաւ. ծագ. հայ տառից, էջ 19)։

8. Ա. Գ. Պարոնեան (ՀԱ. 1896, էջ 74ր եւ 75) աւելցուած գրերուն թիւը չ'որոշեր։ Այսպէս նաև Գ. Փառնակ (Անահիտ 1905, էջ 130)։

9. Մալխանեան՝ իր դասընթաց հայ. մատ. (Թիֆլիս 1899) աշխատութեան մէջ երկդիմի գիրը մը կը բանէ. նախ (էջ 50) կը հաստատէ որ Դանիէլեան գրերը հայերէն չէին եւ հետեւաբար Սեսրոր մէկ կողմէ թաղուցած է. իսկ յետոյ (էջ 52) կը դանէ որ Սեսրոր 15 գիր

միայն Հնարքած է (1 ձայնաւոր եւ 14 բաղադրայն), այս է՝ յունարկենի մեջ շգտնուող գրերը՝ որոնց մեջ նաև չ:

10. Մարկուսարդ¹ կընդունի որ Մեսոր
բարեփոխած ըլլայ Դանիէլեան գիրը, թէ անօր
դրութիւնը փոխելով եւ մէկ նոր զբեր աւելց-
նելով. բայց այս յաւելութերը որոշել անկա-
րելի կը գտնեմ: Իր կարծիքով Դանախէլեան գիրը
սեմական այլորուն մ'էր՝ զանախն այրութեա-
ներէ քաղաքաւած (ասարի, արշակունեան եւ աս-
սանեան պահանձանականէ): Այս այրութեանը շինած
էր Գանիէլ՝ Ասորց եպիփուազը: Առոր թեմին
մէջ կը մանեկի Աշղանեաց բդեշխութեանը եւ
Սասուն գաւառը, որով բնակչութեան մեծ
մասը հայերէ կը բաղկանաբ: Դանիէլ այս հայոց
մէջ քարոզելու նպատակով՝ հայերէն լիզուին
համար շինած էր յիշեալ այրութենը, որով
չերկայն ատեն արդէն հայերէն գրած էր եւ
հետեւարար այս լիզուաւ թարգմանութիւններ
ու կատարած: (ՀԲ. 1912, էջ 212): Բայց
Վրինյա ըլլաւ որ այս Դանիէլի անոնց այրու-
թեանը նորը հնարած չըլլայ, որով հեղինակը
կըլլայ աւելի հնագոյն ասարի մը (էջ 216):
Դանիէլեան այրութեանը ձախակողմեան ուղղու-
թեան կը հետեւէր, այսինքն գրերուն երեսը
դէպի ձախ դարձած էր, ձայնաւորներ քիչ ու-
նէր, եւ գրերը ասորենէին պէս իրարու կը
կցուեին: Մեսորու զբելը ազ գարձուց, աւել-
ցոց եւ լրացուց ձայնաւորներու թիւը, մասուց
գրերը անջատ գրելու դրութեանը, բայց իր
աւելցուցած տառերուն թիւը որոշ չէ: Անցուան
իր հնարածներն են լու, ու, ի, ու, ի, ու, ի, ու
(էջ 663): Ասունց վրայ մոռցու է աւելցնել
նաեւ է, և գրելու, որոնց համար կ'ըսէ թէ
և բռնէն կաղմանած են (էջ 659²):

Վերջինեալ տարը կարծիքներուն մանրամասն թուումը չենք ըներ, որովհետեւ նաև խորդ գիտուն մէջ՝ Գանիկելեան գրեթուն առթիւ (§ 8) յիշած ենք:

8. Կարծիքներու այս քառակին մէջ ըն է ուղղվն ու հաւանականն է: Ասիկա գտնելու համար պէտք է մի առ մի քննել վերը յիշատակուածները:

1. Այս Նշեցնեակի աշխատավիճակը (Պատմ. Հայերէ Նշանագրերու և Ապօք Ս. Մայլ[թշրի] նոր Փայտ Հարաբերակածուն) (ՀԱ. 1911, Էջ 529-544, 673-684, 1912, Էջ 41-54, 199-216, 657-666), թագուհու և Հ. Ա. Արդանեանի թագածան թեմանի իր բար սկսան թվաւոնքը և անօն քննադատավիճակն ամսացած են աշխատավիճակի մասին:

• Այս ենթադրութեանց գեմ մը պատճիանը
անձ լիրը՝ եց 70-78:

Ա Անհն առաջ արժէք զորկ է Փարաց-
ց պատմութիւնը: Այս պատմութեամբ Դա-
նիէլեան գիրն է նոյն իսկ Մեսրոպեան գիրը.
Եւ դեռ այս գրին ալ խրբութիւնն ու թէ
Մեսրոպինն է, այլ Սահակի եւ անոր տուած
քանի մը աշակերտներուն: Եթէ արագէն է,
այսինքն թէ մեր այսօրուան 36 գրերը Դա-
նիէլեան այսուբենն են, ո՞ր են որքն Մես-
րոպի երկանայ գործերը, Միջակեար եւ Ներ-
կի ճամփորդութիւնը, ասիլքով Կամ իր
սեպհական աշխատութեամբ պահս գրերը
գտնելը. Առակաց գրքի թարգմանութիւնը,
ուղարի վեհադրուց, Թագուարքին, Կաթողիկոսին
և ժողովուրդին ուրախ ընդունելութիւնը եւն,
դէպքեր, որոնք այնքան մանրամասն պատմուած
են Կորինի մեջ: Այս խնդիրը արգեն աւելի
ընդարձակ քննած ըլլալով Ա. Մեսրոպի կեն-
սագրութեան մէջ (Գլուխ Դ), աւելորդ կը
գտննելք հոս մէջ բերել մեր փաստերը: Միայն
կը յիշենք հետեւեալ հանգամնուրք: Փարպե-
ցն գրի գիւտը պատմած առեն կ'ըստ որ իր
ողբերը Կորինն է, իր տուած տեղեկութիւն-
քը բոլոր անկէ կը քաղէ: Եւ որովհետեւ Կո-
րինի մէջ չկ'այ ասպահին աւելիկութիւն, կը
հետեւի թէ Փարպեցին սիսալած կամ, աւելի
յանաւոր կ'ըլլալ ըսել, ինչորը կարծ կապած է:
Այս համառախօսն թեան պատճառաւ է
նաև որ վայ ու աղուանից այսուբենի գիւտն
ալ չի յիշեր: Հետեւաբար եւ անոր վայ կար-
ծիք հիմնել՝ անտեղի է եւ սիալ:

Խարենացւոյն մէջ գանռաւած եօթը ձայնա-
լուսներուն թուումք յետին յաւելուած մ'է:
Այս խնդրին վրայ խօսած են արդէն *Langois*,
Collect. II, 162, Խարամենան, Փարա. եւ
զորք նորին, էջ 117, և Սահփառնէ Թրգու.
Խոր. 1889, տար. 697, 371. Խո. Յարութեալենան,
Հայոց փէրը, էջ 265, 371 եւն: Ասոնք կը
ցուցնեն որ յիշեալ ձայնաւորներու յաւելուածը
կայ վենեսէին Հ ձեռագիրներէն միայն մէկուն
մէջ¹, այս ալ լուսանցքին վրայ: Միւս ձեռա-
գիրները չունին սյդպիսի բան: Հայոց Լամբրո-
նացւոյն ընտարի օրինակին մէջ, շնոր Յակոբ
Կարինեանի բազգաւոսած օրինակին մէջ, ինչպէս
նաև Փոքր Կորինին (էջ 10) եւ Գանձակեց-
ոյն մէջ (էջ 15), որուր Խորենացւոյն տե-
սիլը թէեւ բառացի կ'օրինակեն, բայց եօթը
ձայնաւորներու յիշատակութիւնը շուշին: Վե-

Նետիկի հրատարակիչները զուր տեղը բնագրին մէջ մասցւած են այդ յետին յաւելուածը, որով Հետեւած են միաներն ալ անգիտութեամբ, եւ այսպէսով մատ է նաև զանազան թարգմանութեանց եւ արտասպառ թթեանց մէջ :

Սիայն Հ. Բ. Ասպրիսիսանն է (Բացը).
1897, Ապրիլ, յաւել. էջ 3), որ պաշտպան կը
ներկայանայ այս եօթը ձայնաւորներուն։ Իր
ապացոյն այն է որ “Եղիսէս քերմազահօր
քերակնական գրաւածոց մէջ կը հանդիպինք
եօթն ձայնաւորաց թուարկութեան զայդ ընդ
բաղադայնից, ասէց իսկ կարելի է թէ անցած
ըլլան պատմագրութեան մէջ, բայց ես կարծեմ,
թէ Մովսէս զէտք է, որ նոյն իսկ ինք պատ-
մութեան մէջ անորոց կերպով Մեսրոպա-
ց ձեռքով յաւելելու տառերու լիշտառութիւն
մ’ըրած ըլլան, զոր անոր ընծայուած հնագոյն
քերակնելք, պայտք եւ յետոյ Ալրդուն եւ Ա-
սոսիկի իրբեւ պաշտպան մեր այբբնարամնի ա-
սորական ծագման՝ չդանենլց այդ ձայնաւորաց
դոյսութիւնը ասորի հին այրբանարամնին մէջ,
մատածեցին Մեսրոպայ գիւտին ընծայել զայն”:

Այս ապացոյքը, նշագիտ կը տեսնափ, բա-
ւակն անզօր է: «Կա՞ Մովսէս քերմողի անու-
նով հասած Քերականութիւնը յետին գործ
մ' է եւ անուանապէս մայս ընդայուած է զատ-
մագրին հրազդոր ննթառդրով խի որ եր-
անք ալ մեկ հեղինակ գործ ըլլան, ինչ կաս
մէկուն կամ միւսն մէջ: Մովսէս Քերմողի
Քերականութիւնը տպագրութեամբ ծանօթ չըլ-
լալով եւ Հ. Սարգիստանի գրուածքն մէջ ալ
այս հատածը մէջ մերուած չըլլալով, պարզ
ենք գիտեր մէջ ինչ կըսէ Քերականը: Բայց
որչափ կիմացուի Հ. Սարգիսիւսնի բառերէն,
կ'երեւայ որ Քերականութեան մէջ տառերու
պարզ «թուարկութիւն» մը կայ. չէ յիշուած
մէջ ձայնաւոր գրերը Մեսրոպ աւելցոց հին
այրուեքննին վրայ: Ամեն քերականութեան մէջ
ի հարկէ պատի յիշուին լիգուն գրերը, թէ
ձայնաւորները եւ թէ բարագանները: Բայց
ասէք եզրակացնել թէ ուրեմն Խորենացոյն
պատութեան մէջ ալ յիշուած էր որ Մեսրոպ
օթմը ձայնաւորներն աւելցոց հին գրին վրայ,
առնեան զարմանայի կը տնենք:

Այսպէս ուրբնի Խորենացը յս մէջ ձայ-
աւորներու թռուուլը յետին եւ երկրորդական
դրէս մը յաւելուածն ըլլապի, ժամանակ է որ
նեխնան նոր հրատարակութեանց մէջն, ինչպէս
վըցաւ պայծեցն յս մէջն՝ տեսիլքն ամբողջ
Հայուածուր:

Ս. Մետրոպին մասնակի գլւու մը վերաբեր է գաղափարը առաջին անգամ կը ծագի Հայոց մէջ՝ Փարուն (Ասողիկի քող): Ասկէ ինչ համարուած յիշտատկութիւնները անսույց են. այսու Անաձիս Ծիրակացին (Բայր. 1848, 248), որուն վերաբրուած Պատմութիւնը, ինչպէս ըսկին, պիտի ըլլայ Կայսերաց Պատմութիւնն¹:

Սկիբուն Մեսրոպի աւելցոցաց տառերուն
թիւը եօթը կը Համարուի, բայց առանց որոշե-
լու թէ ինչ տառեր են: Երկու-երեք դար յե-
տոյ թիւը կը բարձրանայ 14-ի (Խնչպէս ունին
Սասնեցին եւ Վարդան). բայց ասոնք ալ գեռ
չեն որոշեր տառերուն էութիւնը, Քիչ մը յե-
տոյ գուն գանձարանն ու Խակեֆորիկը,
որոնք խառուկելու եօնը թիւէն, գաղաքարաց
զուգորդութեամբ կ'ենթադրեն թէ Մեսրոպ
Ծարած գրերը ձայնաւորեն են: Վերջապէս
կու գայ Վարդանագիրը, որ խայտառակ
պատմութիւն մը կը յերիւրէ, Խնչպէս տեսանք
մերը՝ եց 88—89:

Խնդիրը պայպէս ամփոփելէ յետոյ, կը հարցնէնք, իրաւացի՞ւ արդեօք մէկ կողմէ ձգել հնագոյն եւ գրի գիւտին ժամանակակից պատմիչները եւ 600 կամ 800 տարի յետոյ եկող անձեռքո պատմածին կարեւորութիւն տալ, ինչպէս կ'ըննեն վերը յիշուած նոր քննիչները, այն աշ կամայաբար մէկուն կամ միւսին հետեւելով: Եթէ ետքիրը ներքին պահանջներ ունենար, այն ժամանակ նախարար եր թերթաւ լինել յետոյ պատմիչներուն. Բայց այսպիսի պահանջ մը չկայ: Եթէ՛ Մեսորդ հասկցաւ որ խարեւոթեան մը զո՞յ գացած է, թէ՛ դանիէլեան գրերը հայերէն չեն, այլ եւս ինչո՞ւ պիտի պահէքր այդ ձեւերը: Կորին իր գրքին սկիզբը կը գրէ. « Զայդանաշղանական ազգին եւ Հայաստան աշխարհին զատուածապարգիւ գրոյն եթէ մը գրերը դասիէլին լվագաներն են եւ քանի մը հասութիւն Մեսորդ գտեր է, ալ ինչ « ասքանազգան ազգ », « Հայաստան աշխարհն, կամ « աստուածապարգեւ գիրը . . . թող ըսէր « Զատորական ազգին եւ Միջադեսաց աշխարհն զդանիէլապարգեւ գրոյն եւ այն ատմէն ճիշտ կը լլար: Ով ու աչք ունի համեմատելու Հայերէն, ինչպէս նաև հնին վրացերէն գրերը, պարզ կը

³ Συγγραφαποειδ. Β. 71η^ρ Καιγιακραργ Φωτιανού θεωρεί
ζωανθρώπου έργον θέτει θεραπευτική μέθοδον που αποτελείται από την
επιστήμην της φρεγάτης στην οποία η γνώση και η επιστήμη
προστίθεται στην πραγματικότητα της φρεγάτης. Η γνώση που προστίθεται στην
επιστήμη της φρεγάτης προστίθεται στην πραγματικότητα της φρεγάτης.

տեսնէ որ ասոմիք մէկ ոճ՝ Նկարչական մէկ գրութիւն ունին, Հետեւարար եւ մէկ ձեռքի շնորհը, միւնցը մարդու ձեռակիքան են: Երկու գրութիւն, երկու տարրը, մին դասինելեան եւ միւսը Մետրոբեան՝ չկայ հօն: Յաւելուածներու մասին խօսող պատմչները բրոլութիւն մը չէ որ կը պատմեն, այլ իրենց բանասիրական մտածողութեան արդինքը: Կորիւեմ եւ Խորենացոյն քով կարգալով թէ դասիել ասորի էր, կամ թէ այրութենի յունականին հետեւողոթեամբ կազմուած էր, ասկէ կը սկսի եզրակացնելիններ հանել: Կը հետեւցնեն թէ դասիելեան գրերութիւնը ըլլալու էր բայ աստրականին 22, կամ ըստ յունականներ 24 եւ կամ երկուքին խառնութով 29 եւն (ասե վերը, էջ 82—91): Բայց այս բոլոր անհրմին է:

Ա. Վ. Պարտօնեան (Երկրագումա 1885,
էջ 101—3), որ Դանիէլեան գրեթե ունիո-
փառ շարունակութեամբ կրոնմակից է (իրեն հետ
ասեւ Զաքրիչանալեան, Հին Դպր. զատմ.³,
Էջ 18), բայց Փարագեցոյն վկայութենքն՝ կը
բերէ նաև Հետեւեալ երկու պատճառաբանու-
թիւնները. 1. Հնաժմինը յարգի բան մ'է.
մարգիկ ամէն ժամանակ աշխատած են պահէլ
Նորթիւնը. այս դգամանը եղով ՄԵսրոպ ալ պի-
տի պահէր Դանիէլեան գրեթե. 2. Եթէ Հայերը
այնպէս պինդ փարեցան Դանիէլեան գրեթեն,
երկու տարի գործադրեցին եւ շատեր վար-
եցան աննոց, ուրեմն ՄԵսրոպ անկարոց էր
անտե ընել զանձնք:

Մեսրոպ Հայերէն գիր կը փնտակը եւ ոչ
թէ հնութիւն. Պարսկեան այս պատճառաբար-
սութիւնը կու տայ պն պատճառով որ կը կարծէ
թէ դանիէլեան զիրը Հայերէն է եւ թէ այդ
զրերով գրուած հայ գրախնութիւն կար: Այս-
պէս է նաև Տաղաւարեան. «Մեսրոպ Կամեցաւ
Հաւատարիմ մալ Հնութեան, պահէլ այդ
զրերն նոյնութեամբ, զի ազգային էին եւ նուի-
րական...» Եւ ինչու Թողոր այդ ազգային
նուիրական գրերն եւ բարօրովնն նորեր գտնելու
աշխատէր, (էջ 25—26): Բայց մենք գիտենք
որ Դանիէլեան գիրը Հայերէն չէր, Մեսրոպ այդ
դրով գրուած բան մը Հապի թէ գտած ըլլար:
Կամ եթէ գտած էր՝ անմիջապէս տեսած ու
հասկած էր որ տուր այլուրքեն մը հետ գործ
ունի. Եւ այս հանգամանքը միայն բաւական էր
որ իսկոն եւեթ մէկ կոյս նեսէր զայն:

Երկու տարրուան փորձ ըստեց երկու դար չի նշանակեր: Նայելով այն ժամանակի համար կամականերուն՝ այսպան կարճ ժամանակի մէջ՝

Դասինքեան այրումբնը շատ ողինչ տարածու-
թիւն ունեցած պիտի ըլլար: Մեսոր իր գրերը
35 տարի տարածեց անխոնջ ջանքերով. իր
գործ շարունակեցին իր յաջորդներն անդադար
եւ այնու ամենայնիւ մէկ-երկու դար յետոյ կը-
գտնենք որ Ցարսին մէջ գեր Մեսորեան գիր
չկայ եւ ասորի գրականութիւնը կ'իշխէ:

Սեր կարծիքն այն է որ Անդրուս Դանիել-
լեան գիրը բաղրութիւն մեկ կողմ դնելէն յետոյ՝
իր այրութենոր ամբողջապէս հնարք Հնարքց։

(C-पुस्तकालय)

ՀՐԱԶԵԱՑ ԱԺԱՌԵԱՆ



ՕՐԵՆ (= ՕՐԵՆՑՈՅ) ԽՈԲԵԼ ԳՈՅԱԿԱՆ
ՀԱՅՈՒԹԵԱԲ Մէջ

Այս աշխատանքի հինգ գրաբարի համարակարգը անսովոր, այսու հանգեցր թառապահ դայ եւ Զգոնի գասաւն մէջ վաւերապէս գործածական համարած անձն ձեռք (Քննակ, Գերակ, Նախաշաւութ, Էջ 64) կարելի է չը այսօն իրենց գասական պաշտպանութեաւ: ՄՇնհ է գիշ և ան արգեն անկանոն նութիւններու եւ գործութիւններու եւ՝ գերականական սխալ, ներու Կարգին մէջ դրած է ձեռք, Հանդ. Ասք. 1903, Էջ 230, ուր կանաչ բերուած քամի պէտքառութեաւ անհամապատճիւնը ձեռադրական եւ բնագրաւական համեմատութիւններով կարելի է վերջանականապէս գնաել:

Հինգերորդ դարու գառական հայերէնի մէջ Նկատուած շատ մը վրիպաններ ծագած են պարզապէս համառօտագրութիւններէ⁹. այսպէս յառաջ եկած է նաև ունի ձեւը՝ “ամ” կամ “անե”, համառօտագրութիւնն, որու ուղղվ ընթերցուածն էր սակայն սենյակ. մեր այս կարծիքն շատ զօրաւոր պացացու ու սկ. Մթեր. Ս. էջ 745 առ տողը “Եթէ աչ յափէն առելու առենին ու կազմին, որու գեր Պարփիս գրինակը կը յնէ “ամէն; բռն այս բռն հարազան ձեւն յափայլէ (հնմ. թռուն եան, Համ. Ընթ. Ս. էջ 90). այս կարգի տակ կը քննեմ հետեւեալ երկեր յա-

1. Գարագաշ ալ դործածած է մի անդամ. “Այս չպահածին յափուղ շահըն յական քթեւ Առաջիկ լա-

Պահենք, էջ 30:
«Եկեղեցը է մասնաւորապէս թուական անտիկան-
ներու անտիկանութիւնները, Գլ. բառ անզատ մասն
սպազմ է բառական հայրենիք էջ՝ Հման. Զառն. կը 18.
Մարգարեան, էջ 311. ծանօթ. 1) եւ բառական այ Ա-
պրկունկ «մինչեւ իւ եւ դիմ» Իշ. 8-ը - Մի կը առ ա-
փառան Հայոցարքեց. Zeitschrift für Armenische
Philologie. II. էջ 980. ծանօթ. 9.